

կան հանդիսանալ հասարակաց օգտին, հաւատի լինելով՝ որ այս իրենց ճշմարտապէս առաքինական ձեռնարկութիւնը անշուշտ յաւիտանական յիշատակաց արժանի պիտի ընէ զիրենք՝ անեղծ դրօշմելով իրենց անուներ ազգասիրութեան շրջանակին մէջ դարուց ՚ի դարս:

Վերջապէս, և ես՝ ինչպէս հոգւով չափ ուրախացած իմ՝ փոքրիկ, բայց նախանձելի միութեան սերտ շաղկապաւը միաբանուած բանաւոր հօտին այս և սոյնօրինակ նորա ուրիշ սիրազորութեամբը, խոնարհաբար կ'ինդրեմ . . . Խմբագրութեան, լուսածիր ամսագրոյ «Արարող», այսբանը միայն առ ժամս հրատարակել յուրախակցութիւն մերացնելից և ՚ի քաջալիրական խրատոյս սրտից բարենախանձ ժողովրդոցն տեղւոյս:

**Սարգիս Բահանայ Սատարեմեան:**

Ի 3 Յոստ. 1869 ամի:

Է Նոյնս:

Պօլսոյ Ազգային լրագիրները արդէն հրատարակեցին, որ Պատրիարքական Տեղապահ Պեր. Արխատակէս Ս. Արք Ապիսկոպոսը իբր թէ անձնական տկարութենէն ստիպեալ, հրաժարած է Տեղապ. Պաշտօնէն:

Արարողը նորին սրբազանութեան պաշտօնը շնորհաւորած միջոցին, յայնմ յոյսերուն ըստ բաւականին լուսն ստանալը զխտելով նորին Պերապատուութեան թէպէտ սակաւաժամանակեայ, բայց արդիւնաւոր և անձնանուէր պաշտօնին մէջ փայլած ժրջան զործունէութեամբը, ուրախ է յոյժ: այն, ուրախ է յոյժ ոչ այն պատճառով՝ որ նա հրաժարեցաւ յիշեալ պաշտօնէն իբրև անկարող, այլ նորա համար՝ որ յիշեալ պաշտօնին մէջ կարող հանդի-

սացաւ որքան որ ժամանակը և կարճ միջոց ու պարագաները ներկային, ըստ արժանւոյն իւր պարտաւորութիւնքը ձանաչելով, ըստ այնմ՝ շարժիլ և զործել ու մեր սիրելի Ազգայնոց համարմունքը և սէրը գրաւել՝ միանգամայն երախտապարտ կացուցանելով զնոսա՝ ինքեան:

Արեմն այսուհետև կը մնայ նորին զերապատուութեան՝ ապագային մէջ վայելել իւր եռանդուն զործունէութեան արդասիւքը, անմահ մնալով Ազգային պատմութեանց մի կարևոր էջն մէջ: և սակէց աւելի ինչ զերազանց և երջանիկ ակնկալութիւն և փոխարէն պէտք է լինի նորին զերապատուութեան:

Ուստի Կ.-Պօլսոյ Ազգայինք նոր պատրիարքի ընտրութեան ձեռնարկելու պէտքը զգալով՝ մանաւանդ պարտաւորուելով, վերջապէս քուէից բացարձակ առաւելութեամբ Պատրիարք ընտրեցին երբեմն Վանայ Առաջնորդ Պեր. Իգնատիոս Ս. Արք Ապիսկոպոսը:

Նորին զերապատուութիւնը ուսումնասէր՝ լեզուագէտ միանգամայն լուսաւորեալ ու բարեկիրթ անձ լինելով, յուսալի էր՝ որ յիշեալ պաշտօնին մէջ մեծամեծ ծառայութիւններ մատուցանելու կարողանար Ազգին, որոյ և ուղջամիտ մասին համարուժը և ընտրութիւնը սպարդիւն չը պիտի զործէր. այլ աւաղ, անազօրոյն մահը ՚ի զերև հանեց բոլոր ակնկալութիւնքը և յոյսերը, և ՚ի խոր տրտմութիւն համակեց Տաճկաստանի մեր սիրելի Ազգայինները:

Արովհետև նոյն օրը՝ որ Նորին զերապատուութիւնը Պատրիարքական իշխանութեան հաստատութեան հրովարտակը ընդունած՝ արժանաւոր հանդիսիւ պէտք էր բազմեր Պօլսոյ Պատրիարքական Աթոսը:

Խօթնօրեայ հիւանդութենէն զինի՝ իջուածքով զըկեցաւ ՚ի կենաց Արիասարգ հասակին մէջ, և փոխարէն՝ թաղման հանդէսը կատարեցաւ արժանաւոր շքով և պատուով:

Արարեւ Աորին գերապատուութեան վախճանը քիչ ցաւ չը ներդործեց նաև Ս. Աթոռոյս. և կը ցաւ խնք գարձեալ, զի ոմանք յաղղայնոց՝ կանխահաս թիւր կարծիքներով և խորհրդածութեամբք Աորին Վերապատուութեան սիրտը կսկծեցուցած, և կտրկէր խոցած են անխիղճ՝ գանուելով նորա դէմ: Թեպէտ Աորին գերապատուութիւնը ի հարկէ ներողամիտ հանդիսացած է նոցա՝ իբրև Հայր որդեսէր, բայց պէտք է որ այն անջըր Պօլսոյ ազգայնոց փորձ և սպառաջին մի կտրեոր դաս եղած լինի:

Ի վերջոյ կը շնորհակամբ Ս. Պօլսոյ Պատրիարքական Աթոռոյն՝ արժանաւոր և անձնանուէր մի յաջորդ, որոյ ընտրութիւնը ընդ փոյթ կը կատարուի անշուշտ:

Այս առթիւ կամիմք նաև հանդուցելոյն թաղման հանդիսին նկարագրութիւնը Սասնիս պատուական լրագրէն առնելով՝ ստորև դնել:

«Ամեն. Տ. Իգնատիոս նորնտիր Ս. Պատրիարքին յուղարկաւորութիւնը երէկ կատարուեցաւ նմանը շտանուած հանդիսիւ:

Առաւօտեան ժամը չորսէն սկսեալ Ս. Պատարագի խորհուրդը կատարեց Բերայի եկեղեցւոյն մէջ Վեր. Յովհաննէս կաթիսիոս Ասպուտիկեան: Հանդուցեալ պատրիարքն զգնատաւորած և յաթոռ բաղմեցուցած էին բեմին վրայ, խաչ և դաւաղան ՚ի ձեռին և Բ. Ղանէն ու Սուսաց տէրութենէն ստացած Մէծիտիէի և Ս. Եննայի պատուանշանները կուրծքը:

Հազարաւոր հայ ժողովուրդ, Պօլսոյ

համայն եկեղեցական դասը՝ նախագահ ունենալով իրեն հրաժարեալ Տեղապահ Վեր. Տ. Արիասարգ Արքեպիսկոպոսը, Յունաց պատրիարքական Փոխանորդն և Պարու Վեահեասին երկու Վեր. Արքեպիսկոպոսով և հինգ վեց վարդապետով ու սարկաւազներով, և բազմաթիւ պատուաւոր օտարազգիք ներկայ էին:

Վամբանականը խօսեցաւ Աորնոյ Առաջնորդ Վեր. Տ. Յարութիւն Ս. Արքեպիսկոպոսը, հոգեկից և սրտաշարժ գամբանական մը, որուն մէջ հանդուցեալ Արքազանին մաքրակրօն վարքը, սրտին բարութիւնը, քաղցրահամբոյր, խաղաղասէր, և ներողամիտ բնաւորութիւնը, ինն տարի Վանայ երկպառակեալ վեճակը խաղաղութեամբ կառավարելը, հոն ըրած ազգօրուա գործերը, և անոնց փոխարէն տեսած ապաշնորհութիւնները, կը քննարկէր բամբասանքներն և մինչև իսկ յարձակումները, որոց միշտ անյիշաշարութեամբ և ներողամտութեամբ պատասխանած էր հանդուցեալը:

Այս յիշատակութիւնները՝ հանդուցելոյն անակնկալ տարածամ (43 տարեկան հասակի մէջ) մահուան պարագաներուն նկարագրին հետ միանալով՝ համայն ունկնդրաց սիրան արդահատանօք և ամեն աչքերն արտասուօք լցին:

Օծումը Վեր. Արիասարգ սրբազանը կատարեց:

Ժամը Խօթն ու կէսին Ս. Պատարագն աւարտելով, հանդուցելոյն մարմինը հանդիսիւ եկեղեցիէն դուրս հանուեցաւ, և շքազակայ մեծ փողոցներուն մէջ թափօր պըրտելէ և չորս տեղ հանգստեան Աւետարան կարդացուելէ, ետև՝ նորէն Ս. Արարչութեան եկեղեցին տարուեցաւ, պահարա-

նին քով պատգամաւորաւ հանդատարանը  
դրուելու համար:

Յուզարկուորութեան թափորը խիստ  
փառաւոր կերպիւ և կանոնաւորութեամբ  
կատարուեցաւ: Առօթն Աքրկախկոպոսունք  
զինտաւորեալ գաղաղին առջև էն կերթա-  
ցին:

Ի. Գուռն ալ՝ երկու խումբ զնւորա-  
կան նուագարանն, արտաքին գործոց պաշ-  
տօնատան բաղնիքիւ Վ. ավաններ, և քա-  
նի մը հարիւր կանոնաւոր զօրք զտիած էր՝  
կայսերական կասախարութեան կողմանէ վեր-  
ջին մեծարանք մ'ընծայելու Հայոց նորն-  
աիր Պատրիարքին, որոյ յուզարկաւորու-  
թեան հանդէսը միանգամայն իր գահակա-  
լութեան հանդէսն ըլլալով անօրինակ զըր-  
ուալ մ'աւելցուց ազգային պատմութեան  
մէջ:

Հանգուցեալ Ազնատիոս Արքազանին հի-  
ւանդութեան և մահուան պարագաներն  
հետեւեալ կերպով կ'պատմուին:

Անցեալ չորիքշաբթի օրէն կրնակը կրունդ  
(չխարան) մ'եննել սկսեր էր, որ հետզհետէ  
մեծնալով ցաւն ալ կաւելնար: Եւ արաթ օ-  
րը բժիշկները քննելով վճռեցին թէ քաղց-  
կեղ (չերիբէնէ) էր, և անմիջապէս պէտք  
կըած դարմաններն ընել սկսած: Արկուշաբ-  
թի առաւ արցելութեան մէջ բժիշկները  
վճռեցին թէ վտանդի երկիւղ բնաւ չկար,  
և հետեւեալ օրը ժամը իննին վերջը ձեղ-  
քելու որոշում ըրին: Այն գիշեր հանգու-  
ցեալն աւելի հանգիստ ննջեր էր, և երեք-  
շաբթի առաւօտ Մեծ. Տաթթոր Վեաթի-  
պիան արցելութեան կրթալով՝ առջի օրէն  
աւելի լաւ վիճակի մէջ տեսեր է զայն: Բայց  
յանկարծ ժամը չորսէն ետեւ կաթուած գա-  
լով վրան՝ սկսեր էր ծանրանալ և վերջա-  
պէս ժամ ութ ու կէսին վախճանեցաւ:

Ար հաստատուն թէ վախճանած ժամա-  
նակը՝ բոլոր զննքը բանաստղներուն ներքէ է:

Վանեապէս կը հաստատեն թէ ստակ մը  
չունենալէ զամ՝ բաւական պարագ թողու-  
ցած է:

Հանգուցեալ Ազնատիոս Արքազանին  
այսպէս անակնկալ և տարօրինակ կերպիւ  
վախճանն ամեն զբայուն պախից ցաւ պատ-  
ճառեց:

Մասիս օրաթերթ Թիւ 407.

Պօլսոյ Ազգային լրագիրներէն կիմացուի,  
որ Ս. Արուստղէսի միաբան Պերապատիւ  
Սահակ Ապխակոպոսը և Արժանապատիւ  
Տիմոթէոս Վարդապետը՝ ողորմութեամբ  
Տեառն յաջողած են վերադառնալ Աթու-  
պիայէն, ուր Հապէշայ թագաւոր վախճան-  
եալ թէտորի պատգամաւորութեամբ ու-  
ղարկուած էին: Երբէն ինչպէս բոլոր աշ-  
խարհի, նոյնպէս մեր ազգայնոց յայտնի  
պէտք է լինին նոցա պատգամաւորութեան  
պատճառը: Մասիս Օրաթերթից մէջ հրա-  
տարակեալ ճ'իտտէէն զրուած մի'նամակ, որ  
կարեւոր պատմութիւնք և տեղեկութիւնք  
կը պարունակէ վերոյիշեալ պատգամաւորաց  
ուղևորութեան մինչև ի Հապէշտան, և  
վերադարձման մինչև ի ճ'իտտէ, պատշաճ  
համարեցանք յաջորդ ամսագրով հաղորդել  
ի գիտութիւն և ի տեղեկութիւն կողմանցս  
Ազգայնոց:

Հինգշաբթի օրը 200ի չափ հստակաւ  
ազգայինք՝ որոց մէջ կղերականներ ալ կան  
եղիր, Ի. Գուռը կրթալով, Հասունեան է-  
ֆէնտիին հրաժարականը խնդրեր են բարձր.  
մեծ նպարքոսէն: Նորին բարձրութիւնը հը-  
րամայելով որ մէկ քանի հոգի միայն իրեն  
ներկայանան, պատասխաներ է թէ՛ քանի  
մը օրէն կ'ծանուցուի իրենց:

Նոյն օրը բարձր. մեծ նպարքոսէն կան-  
չուեր են հստակաւ ազգայնոց երկելններէն

մէկ քանի անձինք, բայց յայտնի չէ թէ ինչ  
հրաման եղիր է իրենց:

Փունջ. Թիւ 579:

Հարաթ օրը խտարերէն տետրակ մը հրա-  
տարակեցաւ, որ Վեր. Հասունի կողմէն 17  
մայիս 1847 թուականաւ ՚ի սրատասխանի  
Բրօբականտայի Ս. Ժողովին ըրած քանի մը  
հարցմանց զբաժ մէկ նամակը կը պարու-  
նակէ:

Եյն նամակին մէջ Վեր. Հասուն բաց ՚ի  
ուրիշ խնդիրներ յուղելէ՝ կըսէ թէ ընդհան-  
րապէս կը կարծուի որ Օսմանեան կայս-  
րութիւնը քիչ ժամանակէն ուրիշ տէրու-  
թեանց մէջ պիտի բաժնուի, և Ա. Պօլիս ու  
այն գաւառները՝ որ կաթողիկ հայոց նախա-  
գահական աթոռին իշխանութեան ներքե-  
նն, Ռուսիոյ ձեռքը պիտի անցնին: Ուստի  
յօգուտ կաթողիկ կրօնին կառաջարկէ որ  
այն գաւառները իրենց համար մասնաւոր  
եպիսկոպոսներ ունենան նախագահական ա-  
թոռէն կարգեալ, որպէս զի Ռուսիոյ կա-  
ռավարութեան հակահռոմէական միտմանց  
զէմ կենան:

Եսկէ զատ՝ Վեր. Հասուն Ս. Ժողովին  
ուշադրութիւնը կը հրաւիրէ հայութեան  
ու ազգայնութեան ողբոյն վրայ, որ ըստ իւր  
կարծեաց հռոմէական հաւատացելոց ապա-  
գային վրայ վախնալու պատճառներ կուտան:

Վիճակաւոր եպիսկոպոսները, կըսէ, այս ող-  
բոյն մեքենայութեանց առաջքը կրնան առ-  
նուլ, և հաւատացեալները ողջամիտ վար-  
դապետութեան և Հռոմայ Ս. Եթոռոյն  
հաւատարմութեան մէջ պահել: Յետոյ  
Միսիթարեանները կ'ամբաստանէ որպէս թէ  
սոյն ողբոյն կը ծառայեն:

Եյս նամակը մեծ թշնամանք մ'է թէ

կայսերական կառավարութեան և թէ դարուս  
ողբոյն ու սկզբանց. ուստի սարակոյս չկայ  
որ հնդկեակը՝ եթէ ստուգիւ Վեր. Հասուն-  
եանն է, ծանր պատասխանատուութիւն կը  
հրաւիրէ իր վրայ:

Մասիս. Թիւ 402:

Մ'ըսեմք թէ՝ Հռոմէական ազգայնոց  
խնդրոյն կարգադրութեան համար, Բարձր.  
Մեծ եպարքոսին նախագահութեամբը Ժո-  
ղով մը պիտի ըլլայ, ուր պիտի դանտ ին  
կրիու կուսակցութեանց կողմանէ 6 ական  
անձինք:

Եյս արդիւնքն ունեցած ըլլալու է,  
մօտերս հռոմէական ազգայնոց մեծ մասին  
կողմանէ բարձր. Մեծ եպարքոսին տրուած  
աղերսազիրն՝ ընդզէմ՝ Հասունեան էֆէն-  
տիի:

Յուսալի է որ այս Ժողովին շնորհիւ յիշեալ  
ազգայնոց օրինաւոր խնդիրները կը կարգադ-  
րուին, և Հասունեան էֆէնտին՝ որուն զէմ  
Ժողովըրդեան խիստ մեծազոյն մասը զժողհ  
կերեայ, կատիպուի մնաս բարեաւ ըսել  
պատրիարքական աթոռին:

Ժողովըրդեան Վրուխ մը ուշ կամ կանուխ  
կիցնայ կ'ողորձանի, երբ Ժողովըրդեան հա-  
ճութեամբը բարձրացած չէ, կամ՝ Ժողո-  
վըրդեան համակրութիւնը հեռի է իրմէ:

Փունջ. Թիւ 589:

Մի ԲԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

Աղէքսանդրապօլու Հայոց Ռուսմարանի, Ընթերցա-  
րանի և Բարեգործական նպատակաւ կազմուած  
Ընկերութեանց վերայ:

Հասարակական գործոց նկատմամբ՝ մա-  
նաւանդ մտաւոր և բարոյական զար-  
գացմանց վերարկրութեամբ ճշմարտան և  
օգտակարը խօսիլը սրբազան սրբապատու-